

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՐԱՔԻՒԹԻՒՆ

ՄԻՏԻՆԳՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Վեհափառ Հայրապետը Եկեղեցիներում միտինգ գումարելու չարաբաստ խնդրին վերջ տալու համար մի կոնդակով արդէն առաջադրել էր Կ. Պօլսոյ Սրբազն Պատրիարքին Եկեղեցիները գոց պահել Եկեղեցուն և նրա ծխական համայնքի Եկեղեցական գործերին շվերաբերող գումարումների առաջ։ Ազգ. երեսի ժողովը հուսկ ուրեմն յանձնեց ազգ. վարչութեան ի կատար ածել Հայրապետական կոնդակը։ Որով մինչ կարծում էինք թէ միտինգի խնդիրը ընդմիշտ փակուեց, յանկարծ մէջ տեղ Եկաւ թէ երեք ամսից յետոյ նորից պէտք է քննուի միտինգի խնդիրը։ Մշակում (№ 223). նրա Կ. Պօլսոյ թղթակիցը յայտնում է, որ պատրիարքի նախագահութեամբ Երեսփուանական մասնակի գումարումներ են լինում, «բացու գոցի» խնդրի համար նախապէս համերաշխութիւն գոյացնելու, լինելիք ազգային երեսփոխանական ժողովում խնդիրը վճռելու համար։

Եկեղեցին «բաց գիրկ է», մօր գրկի նման, իւր զաւակին ընդունելու, մայրական սփոփանը հովանաւորութիւն, խնամք, գութ ցոյց տալու համար, Եկեղեցին ունենալով իւր յատուկ նպատակը, չի կարող և չպէտք է լինի «բաց գիրկ» օտար, հրապարակային, քաղաքական և այլ նպատակներով գումարումների համար։

«Ծիւզանդիռն» Արագիրը (թ. 4191) մէջ է բերում մի անգլիացու կարծիքը հայոց գործերի վերայ։ Հայասէր անգլիացին ցաւ է յայտնում միտինգի առիթով ծագած խոսվութիւնների համար։ Նա ի միջի այլոց առումէ։

«Անգլիոյ մէջ ամեն օր միտինգ կըլլայ, բայց ոչ ոք միտքէն կանցնէ Եկեղեցիները գործածել աշխարհային դումարումներու . . . : Եւրոպայի մէջ ոչ մէկ զաւանութիւն կը թոյլաւ

արէ, որ իր եկեղեցական սրբավայրերն ուրիշ նպատակներու գործ ածուեն: Ասիկա ոչ ազատականը կընդունի, ոչ պահպանողականը: Անգլիոյ մէջ ամենէն ծայրայեղ ազատականն անգամ նախանձախնդիր է, որ եկեղեցին իր սրբավայրի նշանակութեան մէջ միայն մնայ ճշգիւռ:

Եկեղեցին միտինդի սրահ դարձնել կամեցողները եթէ որ և է սկզբունքով կամենում են առաջնորդուել և հետեւղաբար վարուել, պարտաւոր են յարգել խղճի ազատութիւնը և մեծամասնութեան ձայնը:

Յաւալի է, որ այս խնդիրը ծանրանալով պատճառ դարձաւ Ծրբաղան պատրիարքի ու կենդրօնական վարչութեան հրաժարականներին և կրքերի առաւել ևս յուղուելուն: մինչդեռ Օսմանեան նոր սահմանադրական կառավարութեամբ տիրող անդորրութեան մէջ պէտք էր մեր ներքին գործերի բարւոք տնտեսութեան համար հոգալ և գործել:

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՏԵՇԿԱՍՏԱՆՈՒՄ

Ազգակարգութեան իրաժարականը:

(Տաճար)

Անցեալ ԴՀ-ի ցաւալի դէպքը, զոր երկու տողով ծանուցած էինք նախորդ թուով մի ոմն դերատան Ենոք Շահէնի գաւաղանի հարուածք՝ Ազգ: Վարչութեան ատենապետ Տքդ: Աեղբուեան էֆ-ի գլխուն, շատ աւելի մեծ հետեանքը ունեցաւ, քան սրբան կարժէր այդ ապիրատ արարքը: Վերաւորեալին արիւնլուայ վիճակին յուղուած, բոլոր ժողովականք պահանջեցին, որ օրինական միջոցի դիմուեի: ըստյ Ա. Պատրիարքը մերժեց բացարձակապէս, պատասխանելով թէ քանի որ ազգային իշխանութիւն չէ մնացած, Պատրիարքով և ժողովներով պէտք է հրաժարին, և թէ ինք այլ ևս չի կրնար պաշտօնին պատասխանատուութիւնն ոտանձնել: Ժողովականաց բոլոր դիմութիւնները Ազգ: Իշխանութեան հեղինակութիւնը ի հարկին օրինական ուժով յարգել տալու ստիպողականութեան

մասին, չկըցան համոզել Ա. Պատրիարքը: Ասոք վրայ Սեղբոսեան
և Աղասեան էֆ-ները յայտաբարեցին թէ, այս անապահով վե-
ճակին մէջ չեն կընած նիստի դալ այլ ես, ինչ ոք Տղդ. Սեղ-
բոսեան էֆ. Կըկնեց և վերջոյ Ա. Պատրիարքին ուղղուած նա-
մակով մը:

Աւըբաթ օրը Խառն ժողովը արտասովոր նիստի մը մէջ, որուն ներկայ էին տասը եկեղեցական և վեց աշխարհական անդամներ, մեծամասնութեամբ որոշեց պատճառաբանեալ հրաժարական մատուցանել Ա.զգ. ժողովին: Այս որոշման յանդադ են՝ ու տրամաբանութեամբ որ, թէս իրենք դէպքէն վախնալով տեղի չեն տար, բայց այսպիսի արարքի մը անպատճի մը նալէն կը հետեւցնեն, որ Պատրիարքարանին ձեռքը ու է բարոյական ազգեցութիւն չէ մնացած, ազգային իշխանութիւնը տկալացած է և անիշխանութիւն կը տիրէ, որուն մէջ ազգ պաշտօն վարել անկարելի կը դառնայ. հետեապէս Ա.զգ. ժողովը պէտք է որոշէ, թէ նմանօրինակ պարագաներու մէջ ի՞նչ պէս պէտք է շարժիլ, Ա.զգ. իշխանութիւնը յարգել տալու համար օրինական միջոցի պէտք է դիմել թէ ոչ: Այս իմաստով պատրաստուեցաւ հրաժարագերը, զոր ստորագրեց ներկայ անդամոց մեծամասնութիւնը, բայց ի Տ. Յուսիկ, Տ. Սուքիսս և Տ. Ա.քէլ քահանաներէն և Ա.քամ էֆ. Հալաճեանէ, որք համամիտ չէին հրաժարման: Այս միջոցին Ա. Պատրիարքը կըկնեց թէ ինք ալ արդէն իր հրաժարականը պիտի մատուցանէ: Վարչութեան անդամները պատասխանեցին, թէ իրենք պաշտօն չունին ստանալու Պատրիարքին հրաժարականը, որ Ա.զգ. ժողովոյ դորձն է:

Ա. Պատրիարքը՝ Հոկտ. 19 թուակիր հրաւերագրով մը
Հոկտ. 22 ուրբաթ օրուան համար նիստի հրաւերեց Ազգ. ժո-
ղովը, օրակարգի մեակ խնդիր որոշելով՝ Հրաժարական Ազգ.
Կենց. Վարչութեան Խառն Ժողովոյ:

ԼՐԱԴՐՆԵՐԻՑ ՔԱՂՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԸ

ԵՒ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԳԻՐԸ

Ա. ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀՐԱԺՈՐՎԱՆԸ

Վասելաշուրք Գաբրիէլ էֆ. Նորատունկեան

Առենապետ Ազգ, Երեսփոխ, Հնդհ. Ժողովը

Pubd. by Stp.

Հազիւ 17 ամիսներ անցան, յորմէհետէ Աղք. Երեսի,
։ Ժողովը կոչեց զիս Կ. Պօլսոյ Պատրիարքական պաշ-

տօնին։ Հպատակելով աղքիս ճայնին բարձրացայ այն Ալմոռը՝ որուն երբէք ցանկացած չէի և զոր չկրցայ փառաւորել ըստ արժանւոյն։

Այժմ զայն թողելու հաստատ մտադրութեամբ կը մաս-
տուցանեմ սոյն հրաժարականս, ցաւ իսիրտ խոստովանելով.

Թէ՛ հակառակ փանաքի ճիգերուս կարող չեղայ պաշ-
տօնական յարաբերութիւններով բազմակարօտ հայ ժողո-
վրդեան ամենակենսական պէտքերուն ու պահանջումնե-
րուն գոհացումն տալ բաղձացուած չափերով,

Թէ՛ բացարձակապէս ամէն կուսակցութենէն վեր մնա-
լով հանդերձ, անկարող եղայ մեր աղքային ներքին կեան-
քը ակնյայտնի փճացնող ընդդիմամարտ ոյժերը հրաւիրել
հաշտ ու համերաշխ գործակցութեան,

Եւ թէ՛ վերջապէս՝ աղքային իշխանութիւնը իր բա-
րոյական դիրքին բարձրութեանը մէջ միայն ըմբռնած ըլ-
լալու միամտութիւնս օգտակար արդիւնք մը չունեցաւ
ինքնին։

Կաղաչեմ ուրեմն, Տեարք երեսփոխանք, որ ընդու-
նելով իմ հրաժարականս՝ զերծ կացուցանէք զիս իմ վրայ
դրուած այս ծանր լուծէն, ի սէր այն ժողովրդին՝

որու համար աղօթող եմ միշտ

Նդիչէ արքեալ. Պաւրեան

22 հոկտ. 1910

Ա.Չ. ԿԵՆԴՐ. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Ամենապատիւ Սրբազան Պատրիարք Հայր, Նախադահ
Աղքային Ծնդհանուր ժողովս,

Մինչդեռ Աղքային կենդրոնական Վարչութիւնը ջա-
նադիր կը լինի, որքան կը զօրեն միջոցները, ըստ կարի
գոհացում տալու Աղքին այլազան կարօտութեանց և պէտ-
քերուն և հնարելու գարմանն իրաց այն դառն վիճակին,
որ յառաջ եկած է անցեալ աղէտալի դէպքերու հետևան-
քով. Մինչդեռ այսպիսի դժուարին կացութեան մը մէջ
անհրաժեշտ է, որ մեր ներքին խաղաղութիւնն ու սահմա-
նադրական կարգն ու կանոնը պահուին անվթար, և յար-

գանքը ընծայուի ազգային իշխանութեան տնօրինութեանց, միւս կողմէ Ազգ, Վարչութիւնը ոչ նուազ ցաւով կը տեսնէ, որ գառն փորձեր կը փորձուին ստէպ՝ Ազգին բարոյական իշխանութեան ոյժը ջլատելու, ինչ որ վտանգ կը սպառնայ անոր էութեան ու Սահմանադրութեան, յարձակումներեր կը դործուին՝ Ազգային Վարչական ժողովներու անդամներու դէմ՝ իրենց պաշտօնին կիրառութեան միջոցին, ուսանողութեան մէջ անկարգապահութեան ոգին, որ այնքան վնասաբեր է իրենց զարգացման՝ կը քաջալերուի, սահմանադրական ընտրութեանց առթիւ ընտրողական ժողովներու դէմ ճնշումներ կը դործադրուին, և կարգելուի ժողովրդեան վայելել քուէարկութեան ազատութիւնը, գաւառներու մէջ, առաջնորդարաններու և տեղական վարչութեանց դէմ բռնական արարքներ տեղի կունենան, որոնց պատճառաւ մեր ազգային գաւառական պաշտօնակալը անհնարութեան մատնուած կը տեսնեն զիրենք պաշտօն վարելու, և կը սպառնան գործէ ձեռնթափ ըլլալ իսպառ, և վերջապէս ամէն ուրեք նոյն ծայրայեղութիւնք, սխալ ըմբռնուած ազատութեան և օրինաւորութեան անունով ինչ որ պատճառ կը դառնայ ընդհանուր լքում մը յառաջ բերելու։

Ազգային սահմանադրական վարչութեան հիմն արդարութեան սկզբունքն է, և իր ոյժը ձայնից բազմութեան մէջ կը կայանայ, որ օրինաւորութեան սկզբունքն է, ինչպէս կը հռչակէ Սահմանադրութիւնն։

Ազգային Վարչութիւնը կոչուած է գործադրել և յարգել տալու օրէնքին այս հիմնական սկզբունքներն, սակայն երբ չընծայուիր անոնց պէտք եղած յարգանքն և բազմութեան ձայնին տեղ կը սկսի տիրապետել անհատներու կամքն ու քամհաճոյքը, բռնի միջոցներով, Ազգային Վարչութիւնն, որ իր պարտուց գիտակցութիւնը ունի, և օրէնքն ու զինքը կը յարգէ, չկարենալով բնականաբար ստանձնել այսպիսի վիճակի մը պատասխանատութիւնը, և նկատելով միանդամայն որ ընդհուալ կաւարտի իր պաշտօնավարութեան օրինական շրջանը, հարկ կը համարի մատուցաւ

նել իր հրաժարականը և պատկառելի ժողովիդ հեղինակութեան և իմաստութեան կը թողու տնօրինել դարձանն այս վիճակին:

Մնամք խորին յարգանօք՝

(Ստորագր., Խառն Ժողովոյ անդամոց)

15 հոկտ., 1910

Յ. Գ.—Ըստ գրոյս կը ներկայացնենք նաև բացատրական դիր մը, որ կը պարզէ մեր հրաժարականին տեղի տուող պատճառները:

Նոյն

ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ Ա.ՏԵՆԱՊԵՏԻ ՀԲԱԺԱԿԱՆԸ

Վաեմաշուք Ատենապետ էֆ. Աղդ. Երեսփ. Ժողովոյ.

Պահ մը մէկդի թողլով անձնական արժանապատւութիւնս, Աղդ. Վարչութեան դէմ յանձին իւր ատենապետին ի գործ գրած վերջին անորակելի անարգանքին վրայ խորին ցաւս կը յայտնեմ՝ պատկառելի ժողովոյդ և կը յուսամ ներողամիտ կը լաք ինձ որ հրաժարիմ երեսփուխանութենէ:

Թէ անցեալին փոթորկալից օրերու և թէ ներկայիս մէջ Աղդիս ծառայելու պարտականութեան առջև ընաւ չեմ ընկրկած, օրէնք և իրաւունք ի ձեռին պաշտպանած եմ անոր շահերը, մաքառելով շատ անդամ արգելքներու դէմ, որք զիս վայրկեան մը տարին մինչև մահուան դուռը, ուստի իբրև ազգային մի անհատ իմ բաժինս լիուլի վճարած կը համարիմ:

Թա՞ղ ամեն ոք իր պարտականութիւնը կատարէ:

Մնամ Ն. Վաեմութեան խորին յարգանօք

Տօք. Ա. Սեղբօսեան

Յ. Գ.—Քատ իմ խոստման յարակից կը զրկեմ նաև տասնեւից պատուարժան երեսփոխանաց հարցապեղումին առթիւ պատրաստած բացատրական դիրս, որ նախապէս Խառն Ժողովոյ բովէն անցած ըլլալով, պատկառելի ժողովոյդ ևս ներկայացուիլը երեք ամիս յետաձգուած էր,

Կղմիրի ցաւալի դէպքին առաջ բերած գրգռութեան պատճառով:

Նոյն

Ըես 20 հոկտ. 1910

ԲՈՅԱՏՐԱԿԱՆ գիր

Տարւոյս՝ յուլիս 26-ի երկութիւնական նիստին մէջ,
16 Պատ. երեսփոխանք՝ գրաւոր հարցապնդում մը ըրին
մեզ թէ «Վարչութիւնը ի նկատի չառնելով կաթողիկոսական կոնդակին տրամադրութիւնները, եկեղեցիները բացարձակապէս դոցած է նոյն իսկ դպրոցական հանգէսներու առջև և այս մտօք շրջաբերականներ յղած, ուստի կը պահանջին Աղք. Փողովոյ նախարդ որոշման գործադրութիւնը:

Նոյն օրը Վարչութիւնը պատրաստ էր տալու պէտք եղած բացատրութիւնները, բայց խոհեմութիւն սեպեց, Կղմիրի ցաւալի դէպքին պատճառաւ ազգայնոց մէջ առաջ եկած գրգռուած վիճակին միջոցին չյուղելու այս խնդիրը Հիմա որ միտքերը հանդարտուած են, կրնանք ձեռք առնուլ դայն:

Այս խնդիրը, որ ունի բազմակողմանի հանդամանքներ, մտադիր էինք արգեն ներկայացնելու Պատկ. Փողովոյդ, երբ կաթողիկոսական կոնդակը վրայ հասաւ և Վարչութիւնը այդ ատեն փակեց զայն իր շրջաբերականաւը. իսկ հիմա Պարտ. եռեօփոխանք՝ իրենց հարցապընդմամբը կը հարկադրեն զմեզ՝ զբաղեցնել զձեզ անով և խացնել Պատկ. Փողովոյդ այն ամեն նկատումները, որ ունեցանք յիշեալ շրջաբերականը զրկելու առթիւ:

Նախ սխալ է, ինչ որ կըսեն 16 Պատ. երեսփոխանք, թէ Վարչութիւնս նկատի չէ առած կաթողիկոսական կոնդակին տրամադրութիւնները. ընդհակառակը ինչպէս որ Պատ. Փողովոյդ որոշեց, կոնդակին տրամադրութիւնները կատարելապէս գործադրուած են, եկեղեցիները փակեալ են միթինկներու և այլ այսպիսի գումարմանց առջև, այս կէտը բացատրութեանց կարօտ չէ:

Թէ ինչու Վարչութիւնս դպրոցական հանդէսներու առջև իսկ փակեց եկեղեցիները, որպիսի տրամադրութիւն մը չկար կոնդակին մէջ, ուստի քանի որ Վարչութիւնը ըստ ինքեան յաւելուածական կարգադրութիւն մը ըրած է, պէտք է չեղեալ համարել անոր շրջաբերական, այս բանն է որ կը պահանջեն 16 Պատ. երեսփոխանք:

Եթէ Պատկ. Ժողովդ կաթողիկոսական կոնդակին գործադրութեանը առթիւ յանձնարարած ըլլար թէ դըպրոցական հանդէսներու առջև պէտք չէ դոց պահել եկեղեցիները, այն առեն Վարչութեանս հանած շրջաբերականը հակասահմանադրական եղած կը լլար, բայց այսպիսի պարագայի մը առջև չենք դանուիր, որ կարենայ իրաւացի ընել այսօրինակ հարցապնդում մը, ուստի Վարչութիւնս շընդունիր զայն, այլ կընդունի պարզ հարցապնդում մը, ինչ որ ամեն երեսփոխանի իրաւունքն է, այն թէ՝ ինչ պատճառաւ Վարչութիւնը փակեց եկեղեցիները դպրոցական հանդէսներու առջև։ Եթէ Վարչութեանս տալիք բացատրութիւնները չգոհացնէ Պատկ. Ժողովդ, ահա այն առեն, և ոչ անկէ առաջ՝ կը ներկայանայ անոր կարգադրութիւնները բեկանելու հարցը։

Կը յիշեմ աստ թէ՝ Սահմանադրական օրէնքը՝ տուած ըլլալով ազգային իշխանութեան գործելու ազատութիւն չի հակադրել զինքը, որ իր կարգադրութիւնները նախապէս երեսփոխանական բովէն անցնէ և վաւերացնէ։ Այսպէս ահա կաթողիկոսական կոնդակին տրամադրութեանց գործադրութեանը առթիւ՝ դպրոցական հանդէսներու առջև ևս եկեղեցիները փակելը ոչ կաթողիկոսական կոնդակէն է առած և ոչ Պատկ. Ժողովոյդ կողմէ է որոշուած, այլ Վարչութեանս ըրած կարգադրութիւնն է։

Թէ ինչ պատճառաւ ըրաւ այս կարգադրութիւնը Այս մասին մեր տալիք բացատրութիւնները կատարեալ ըլլալու համար խնդիրը քիչ մը իր ծագումէն սկսինք։

Նախապէս՝ տարւոյս փետր. ամսոյ 15 թուականաւ Վարչութեանս զրկուած էր երեք երեսփոխանաց ըրած հարցումը թէ՝ հրապարակախօսութեանց առթիւ եկեղե-

ցիները տրամադրելի՞ են թէ ոչ, նոյն ատեն պատասխանեցինք մարտ 4 թուականով, առանց ու է հեղինակութեան, ինչ սովորութիւն որ կար մեր մէջ, ինչ բաներու որ արդէն թոյլատու էր Հայ Եկեղեցին։ Անկէ ի վեր Սզգ։ Ժողովրդ զբաղեցաւ քանիցս այս խնդրով, իսկ Վարչութիւնը չեղով կեցաւ, իր անդամները՝ իրենց երեսփոխանական իրաւամբ իսկ անձնական կարծիք չարտայայտեցին, վասն զի ի պաշտօնէ դէպքերը և գաւառներու մէջ անցածդարձածները կը դիտէին, որպէսզի այս խնդրոյն վրայօք կատարեալ գաղափար մը կազմեն։

Այժմ Վարչութիւնս կատարելապէս ուսումնասիրած է խնդիրը, ունի իր նկատումները և տեսութիւնները, որոնց վրայ յենլով տուաւ իր որոշումը՝ Եկեղեցիները փակելու մասին ընդդէմ ու է գումարմանց և պահելու զանոնք միայն կրօնական արարողութեանց համար։ Իր ըրած կարգադրութիւնը անարդար երեցաւ ոմանց՝ որոնք անշուշտ անդիտակ ըլլալով Վարչութեանս նկատմանցը, հակասութիւն մը տեսան այդ կարգադրութեան և մարտ ամսոյն վերոյիշեալ պատասխանին մէջ։

Գաւառներու և մայրաքաղաքիս վարչական մարմնոց կողմէ հետզհետէ հասած գրութիւնները՝ և որոնք մէկ կողմէ կը շարունակուին, աչքի առջև ունենալով՝ Վարչութիւնս վերահասու եղած է, որ Եկեղեցիներու մէջ գումարումներ ընելու խնդիրը ունի նախ իր ծագումը, իր նշանակութիւնը և հետեանքները, ապա ունի առընչութիւն ազգային կենսական ուրիշ խնդրոց հետ, ազգային ժանկատույն գաստիարակութեան հետ, ազգային Սահմանադրութեան հետ։ Այս բոլոր խնդիրները Եկեղեցիները փակելու կամ բանալու շուրջը կը դառնան և որոնց լուծման մը կը կարօտին, բայց չկարծուի թէ Վարչութիւնս Եկեղեցիները փակելով կը յաւակնի անսոնց ամէնուն մէկէն լուծումը տուած ըլլալ. ոչ երբէք Եկեղեցիները փակեց, որովհետեւ ստիպողականութեան մը և օրէնքի առջև կը դտնուէր, իսկ գալով բուն խնդրոց, որոնք առաջ բերած են Եկեղեցականք, անսոնց կարգադրութիւնն է որ հիմնական կրնայ սեպուիլ,

ուստի արժան է որ երեսփոխանական բարձրագոյն ժողովդը ընծայէ իր ուշադրութիւնը անոնց վրայ:

Թէ ի՞նչպէս սկսան միթինկներ կազմուիլ Ակեղեցեաց մէջ

ինչպէս ամէնուն ծանօթ է, ազատութեան օրերու անմիջապէս յաջորդեցին գումարումներ ամէն ազգի և կրօնքի օսմանցիներէ բազկացեալ, որոնք իրենց տրտունջները և բռնակալութեան շրջանին մէջ կատարուած անիւրաւութիւնները և գեղծումները իրարու կը հաղորդէին և գեղծարարները կը պատժուէին զանազան կերպերով. ընդհանուր տառապելոց մէջ կար մեր ազգայիններէն մեծ մաս մը, արտասահմանէ կամ աքսորավայրերէ վերադարձած և որոնք բռնակալութեան գլխաւոր զոհերն էին և գրկաբաց ընդունուեցան:

Միջազգային գոյն ունեցող գումարումներու հետ սկսան ազգային գումարումներ ևս ըլլալ թէ մայրաքաղաքիս և թէ գաւառներու մէջ, և ահա այն ատենէն սկսեալ եկեղեցիները գումարմանց տեղի եղան շատ անգամ, մանաւանդգաւառաց մէջ, ուր երբեմն յարմար տեղ մը գտնելը դժուար էր:

Ատենաբանութեանց նիւթերը տեսակ-տեսակ էին, ոչ ոք ուշադրութիւն կընէր պատշաճեցնելու իր խօսքերը տեղւոյն համաձայն, անոր ազգային բնոյթի համաձայն գումարումներ եղան, բայց դարձեալ եկեղեցւոյ մէջ ուզեցին ժողովուիլ, որուն վրայ յիշեալ վարչութիւնը ուզեց վարձել Սբօրթինկի գլխապը և մերժուեցաւ:

Թէ որոնք են եկեղեցւոյ մէջ միթինկ ընել ուզողները և որոնք են այս բանին ընդդիմացողները:

Արտասահմանէ վերադարձող ազգայնոց մեծ մասը, որ յեղափոխական մարմիններու կամ ընկերութիւններու կը վերաբերին, անոնք միթինկներու առջև եկեղեցիները բաց պահելու համար պայքարող ժողովութեան յենարանը կը կաղմեն:

1894-ին՝ մեր վեհ. Կաթուղիկոսին նախորդ պատրիարքութեանը ատեն, դարձեալ պատիւ ունեցած եմ

աղդ. Վարչութեան անդամակցելու, ոչ այն ատեն և ոչ այժմ աղդային իշխանութեան ծանօթ եղած են այս մարմինները, նախորդ կառավարութեան օրով այդ բանը կարելի չէր, որովհետեւ երկիրը բռնաւորի մը ձեռքը կը գըտնուէր, բայց այս օրուան աղատ կառավարութեան մէջ, որ յեղափոխութենէ ծնունդ առաւ, արդեկը մը չինելուն հարկ էր Աղդ. Վարչութիւնը ծանօթացած ըլլար տնօնց հետ, ուղղապէս և կամ Երեսի. Ժողովոյդ միջոցաւը Ասկէ առաջ առիթ մը ներկայացաւ, երբ ժողովոյդ կողմէ մարտ 29 թուականաւ գրութիւնը հասաւ Վարչութեանս թէ. «Ո՛ և է կազմակերպուած աղդային մարմիններու համար ինչ ինչ պայմաններով տրամադրելի ըլլան եկեղեցիները», այն ատեն Վարչութիւնը աղդաբարեց մինչև ցարդիրեն ծանօթ չեղած աղդային մարմիններու, որ եթէ օգտուիլ կուղեն Բնդհ. Ժողովոյդ որոշումէն՝ ծանօթացնեն ինքինքնին, բայց ոչ ոք ներկայացաւ, միայն գաւառական և տեղական թղթակցութիւններէ տեղեկացած ենք, որ այդ մարմիններէն մէկ քանիին պատկանսղ աղդայիններն են գլխաւորաբար, որ եկեղեցիները բաց ըլլալու կողմնակից են».

Այժմ չեղոք աղդայինք քիչ մնացած են և տաճկահայր երկու գլխաւոր մասերու են բաժանուած, թէ ինչ են իրարու հետ ունեցած համեմատութիւնք. այս մասին որովհետեւ արդար ցասմամբ մը ամեն ոք լեցուած էր ընդդէմ զեղծարար աղդայնոց և ընդդէմ կառավարութեանց. Բայց գաւառներէ սկսան գանգատներ տեղալ Վարչութեանս, վասն զի չափազանցութեանց և ծայրայեղութեանց հասաւ ամենայն ինչ, և եկեղեցին ծանր գայթակղութեանց առարկայ եղաւ. Վէճ, կուիւ, ծեծ, վիրաւորեալ, բանտարկեալ ելն, ամէն տեսակ անպատեհութիւնք ծագեցան աղդայնոց մէջ, զորս քանի մը օրինակներով բացատրենք. Այնթապի մէջ գլուխներ պատռեցան, բռնութեամբ եկեղեցին բացուեցաւ, ոստիկանութիւնը միջամտեց և աղդայինք խնդիրը մինչեւ դատարան հանեցին. Շապին Գարահիսարի մէջ եկեղեցւոյ գմբէթը և զանգակատունը աւերելով խոր-

տակեցին յարաբերական միջնադժուռը և մտան եկեղեցի միթինկ կազմելու,

Իղմիրի մէջ աղքայինք անդամ մը ետ քաշուեցան զիրար սպանելէ, չնորհիւ մեր Ա. Պատրիարքի միջնորդութեանը, ապա վերջին ցաւալի գէպը պատահեցաւ.

Սկիւտարի Ա. Կարապետ եկեղեցւոյն մէջ միթինկ կազմելու համար ութը տարեկան տղայ մը սպրդեցաւ պատուհանէն ներս և տաճարին դուռը բացաւ, և կառավարական միջնորդութեամբ արիւնահեղութեանց առաջքը առնուեցաւ, ելն, ելն:

Սոյն օրինակ գէպքերու առջև Վարչութիւնը՝ անշուշտ անտարբեր չէր կրնար մնալ. իր տուած վերջին որոշման գլխաւոր պատճառները ասոնք են.

Ենչպէս որ կըսեն միթինկականք՝ առ ի չգոյէ յարմար տեղի՝ եկեղեցիներու մէջ ստիպուեցան ժողովուելու, բայց սա չերևիր ըլլալ միշտ պատճառը: Հակաճառութիւնք այն աստիճան բարձրացան երբեմն որ թէև աղքային իշխանութիւնք յարմար տեղեր ցոյց տուին, բայց մերժուեցան Այսպէս, Շապին—Գարահիսարի մէջ՝ տեղական Վարչութիւնը ցոյց տուաւ աղքային վարժարանի սրահը, անոր առջեի ընդարձակ բուրաստանը և կամ հասարակաց պարտէղը, բայց մերժուեցաւ: Իզմիրի մէջ գաւառական վարչութիւնը տրամադրելի ըրաւ երկու վարժարաններ, ուր Վարչութիւնը թուարանական ճիշտ տեղեկութիւն մը չունի, միայն թէ գաւառական և գրեթէ բոլոր ազգ վարչութիւնք անոնք աղքին մեծամասնութեան ձայնովը են ընտրուած, եկեղեցիները գոյց պահելու կողմանից են: Կայուրեմն մեծամասնութիւն մը և փոքրամասնութիւն մը, որոնք իրարու հետ անհամաձայն են թէ մայրաքաղաքիս և թէ գաւառաց մէջ և կը պայքարին լեզուով թէ գրչով և այլ անպատշաճ եղանակներով: Եկեղեցիները բանալ կամ գոցելը նախաշաւիղ մը նկատուած է այսպէս կամ այնպէս լուծելու ուրիշ խնդիրներ: Փոքրամասնութիւնը կուզէ իր ոյժը բարձրացնել և կարծես այս պատճառաւ է, որ պայքար մը կաղմակերպուած է ընդդէմ աղքային իշխանու-

թեանց և ըմբոստութիւններ յարուցուած ու աշտօնական մարմիններու դէմ կեղրոնական վարչութիւնը կը ճգնի դաւառաց մէջ վերահաստատել օրինաւոր և սահմանագրական վարչութիւններ, որոնցմէ շատոնց ի վեր զոկուած էին դաւառները, և ահա տեսակ տեսակ հակառակութիւններ և վէճեր ստեղծուելով առաջնորդք և վարչութիւնը կը հրաժարին և կամ շուարած կը դիմեն կենդրոնին և անկէ դարձան մը կը վնտուեն։ Պայքարը մզուած է նաև կրօնքի դէմ, որովհետեւ ազգ վարչութիւնը կրօնական հանգամանք ալ ունեն և կրօնական զգացումներ վիրաւուրող առիթներ չեն փախցուիր և չի յարդուիր խղճի ազտատութիւնը։ Այսպէս է վիճակը գլխաւորաբար դաւառաց մէջ։ օրինակներով բացատրենք։

Այնթապի վարչութիւնը կը ունի ։ «Վարչական ժողովներու գոյութիւնը և պաշտօնավարութիւնը անկարելի պիտի ըլլայ, եթէ այս ընթացքը շարունակուի, անխնայ հարուստածները կը տեղան և կեղեցական երաներու, և կեղեցիի, կրօնքի և տեղւոյս վարչութեան հասցէին»։

Պայազիտէ մեզ կը գրեն. «Ո՞վ որ Խուսիայէն կամ Եւրոպայէն և մի այլ աշխարհէ այս կոյս հօղի վրայ ոտք է դնում, առաջին քար կամ տապար և կեղեցւոյ և կրօնքի սեմին են զարնում»։

Մանազկերտի մէջ մի անհատ տեղւոյն առաջնորդարանն է գրաւած ստահճնելով թէ հօգեոր և թէ կառավարական գործերը և վճիռներ կարձակէ։

Տրապիզոնի մէջ գիւղերու եկեղեցիներ իրը թատրոն գործածուած են և գարձեալ այն կողմեր՝ ելէվէի մէջ եկեղեցւոյ գուռը խռշոր ասմաքիլիտիւզ մը փակուելով արդիւուած է որ ժողովուրդը ներս մտնէ։

Շապին—Գարահիսարի մինչև ցարդ հանգարտ կեցած ազգայնոց մէջ հակառակութիւն մը սկսած է և առաջնորդարանի արձանագրութիւնները և տետրակները արգելըի տակ առնուած են, և տեղւոյն վարչութիւնը գրէթէ ան-

գործութեան գատապարտուած։ Այս ամենը եղած է յուլիս
6-էն վերջը, երբ կոտրելով քանդելով եկեղեցի են մտած
ուր բանախօսութիւն մը եղած է, ոչ գոգոփիչ՝ այլ անմեղ
և օգտակար նիւթի մը վրայ, այն է երկաթուղեաց օգ-
տակարութիւնը, յետոյ ստորագրած են բանաձև մը տեղւոյն
վարչութիւնը լուծելու մասին։

Եկեղեցիներու այս խնդիրը, ինչպէս ըսինք, առնչու-
թիւն ունի ազգային մանկըտւոյն գաստիարակութեանը
դործին հետ, որոյ վրայ նաև ժողովոյդ ուշադրութիւնը
կը հրաւիրեմ։

Թէ հոս և թէ գաւառներէ եղած գանգատները այն
են թէ տեղ-տեղ գպրոցական աշակերտք ըմբոստացած են
իրենց ծնողաց և մեծերուն դէմ, և տարօրինակ գաղա-
փարներ կը յայտնեն, որ չի համապատասխաներ իրենց
տարիքին հետո Փոխանակ իրենց թանկագին ժամերը ուս-
ման և գիտութեան նուիրելու, ազգայնոց վէճերով կը
զբաղին և հիմակուընէ իրենց 10—20 տարեկան
հասակին մէջ կարծես եղած են մէյ մէկ վոլ-
թէր կամ Ռընան։ Վարժարաններու հոգաբարձուք
սկսած են կասկածոտ աշօք նայիլ անոնց ուսուցիչներուն
վրայ, և այս երկուքին մէջ անզերջանալի վէճեր կը ծագին
յարաժամ։ Այս վիճակին իբրև տիպար կը յիշեցնեմ մեր
ազգային որբանոցը, որ ինչպէս գիտէք, մէկ երկու ուսուցիչ
վտարած էր, որոյ վրայ յառաջ բերին աշակերտք հոկտ.
8-ի շարժումը։ Այս մասին Վարչութեանո հասած պաշ-
տօնական գրութենէ մը հետեւեալը քաղած ենք. «Նախորդ
ուսուցչական խումբը հակառակ մանկավարժական տար-
րական սկզբունքներու գպրոցական կանոնագիր մը պատ-
րաստած էր՝ որով աշակերտութիւնը իր քմքին համեմատ
կը գործէր վարչական ամեն հակակշիռէ դուրս, աշակերտ-
ները ունէին ելն ելն», և ուրիշ մանրամասնութիւններ,
զորսպատշաճ չեմք դատեր հազորգելու, Եւ այս որը երն
էին որ ըմբոստացան և վառարանի փայտերով
ծեծեցին իրենց նոր ուսուցիչները։ Բայց ով
կարող է, ձեռքը խիզին վրայ դնելով յանցաւոր նկատել

զանոնք, ըլլան իսկ անոնցմէ էն տարիքոտները.

Դառնալով մեր նախորդ խնդրոյն, ըսինք թէ փոքրամասնութիւն մը կայ որ ընդհանուր պայքար մը կը մղէ ազգային կազմակերպեալ մարմնոց դէմ, բայց որչափ անաշառութեամբ նոյնքան արդարութեամբ խօսինք, միթէ քոլորովին անիրամւ է փոքրամասնութիւնը.

Ի վերև նշանակեալ խնդիրներէն դուրս՝ մնացեալ շատ մը ազգային գործոց վրայ իրենց ըրած դիտողութիւնները արդեօք սխալ են, և կը հարցնեն մեծամասնութեան. ի՞նչ ըրին ազգային վարչութիւնք երկու տարիէ ի վեր իրումի նոր և յառաջդիմական գործ, չէ մի որ ամէն բան գրեթէ իր նախկին վիճակին մէջն է, գործելու կերպերը, դէպքերը, զեղծումները, մանաւանդ կը հարցնեն. ի՞նչ ըրաւ կեդր. վարչութիւնը, ի՞նչ բան մաքրագործեց, Պատրիարքարանը թէ երուսաղէմը, Անոր թէ Աղթամալը, Հիւանդանոցը թէ Որբանոցը, կենդրոնը թէ գաւառը, ուստի պէտք է քանդել զայն և կազմել ուրիշ մը. Արդարե՛ կեդր. Վարչութիւնը՝ ինչպէս որ պիտի տեսնէք մօտերս՝ երբ իր շրջանի համարատութիւնը ընէ՝ այս կարգի շատ գործեր ձեռք տռած բայց և ոչ մին վերջացուցած է և ասոր համար ունի պատճառներ որոնց էն զլիսաւօրը այն է թէ նախորդ կառավարութեան օրէն մնացած կենսական խնդիրները լուծելու և իրաւունքներ ձեռք ձգելու յոյսը և առիթը ներկայած ըլլալով. այդ կարգի գործելու առաջնութիւն տուաւ և անոնցմով զբաղեցաւ, ատեն մը ամէն բան մոռցաւ երբ Ատանայի դժբաղդ կոտորածը վրայ հասաւ, իսկ ներքին բարեկարգութեան գործերը երկրորդ կարգի թողուց, լուծերով անոնց մէջէն էն ստիպողականները. Ո և է Վարչութիւն կարծեմ ուրիշ կերպով չեր կրնար վարուիլ երբ կը տեսնէ իր վրայ դիզուած անցելոյն և ներկային բազմաթիւ գործերը. Այս ընթացքը կրնայ դժգոհ ըրած ըլլալ շատերը, որ կուզեն թէ Վարչութիւնը այս ինչ կամ այն ի՞նչ գործով զբաղի, իրենց հայեացքին համաձայն. Բայց աշխարհի մէջ չկայ ոչ կառավարութիւն և ոչ վարչութիւն մը որ իրաւասութեանը տակ գտնուող ամէն անհատը

կարենայ գոհ ձգել, իր խօսքերը և որոշումները եթէ զամանս գոհացնէ, ուրիշները գժգոհ կը ձգէ։ Մեր Ազգ։ Վարչութեան վիճակն ալ այս է։ Այլ է թէ երբ վարչութիւն մը՝ փոխանակ հեռատես աչօք դիտելու գործերը և ընդհանրութեան շահերը պաշտպանելու, մասնաւորաց նկատումները և գաղափարները շօշափելով հաճայ երեխի ուղէ, այսպիսի վարչութիւն մը շտա պղտիկցած կը լլայ արդէն և արգահատելի է։ Մեր Ազգային Վարչութիւնը չէ ինկած այսպիսի ստորացման վիճակի մէջ։

Ազգային իշխանութիւնները քանդելու գաղափարը չեմ կրնար ըմբռնել, որոյ համար կը ճգնի փոքրամասնութիւնը, Այս բանին անմիջական հետեանքը ազգային անիշխանութիւնն է։ Ո՛չ Անգլիոյ, ոչ Գաղղիոյ և ոչ ասոնց նման երկրաց մէջ կ'ապրինք. թէ մեր երկիրն ու պիտի հասնի անսոնց յառատե յառաջադիմութեամբը, բայց այս բանը ժամանակի կարօտ է և մեր աղատ կառավարութիւնը դեռ նոր է, որու մէջ կ'ապրինք բոլոր օսմանցիքս մեր ազգային կազմակերպութեամբ և կրօնքովը. մինչև ցարդ այսպէս եղած է և այսպէս է երբ աչքերնիս մեր շուրջը պտըտցնենք, որով ազգային իշխանութիւնները քանդելով ազգային անիշխանութիւն յառաջ բերելէն օգուտ մը չերեխը։

Չեմ կարծեր որ փոքրամասնութիւնը այսպիսի անպատճեն գաղափարի մը ետեէ լլայ, ուստի եթէ քանդել կուզէ ազգային իշխանութիւնները, անշուշտ ղանոնք վերականգնելու մտօք է. և սա հասկանալի է։ Լաւ ուրեմն, բայց քանդումը մէկ օրուան մէջ կարելի չէ որ ըլլայ ինչ որ պատահեցաւ մեր նախորդ կառավարութեան գլխուն, որ մէկ անձի հետ կապուած ըլլալուն, անձը վերցաւ և կառավարութիւնն ալ ի միասին՝ մէկ օրուան մէջ։ Մեր ազգային կազմակերպութիւնը սահմանադրական ըլլալով, Պատրիարքի կամ՝ անձի փոփոխութեամբ մէկ օրուան մէջ կարելի չէ քանդել ազգային վարչութիւնները, և քանի որ քանդելը քայլքայել ու կը նշանակէ, ըսել է թէ ժամանակէ մը վերջ կրնայ կատարուիլ քանդումը Արդ, կը հարցնեմ, ինչ պիտի ըլլայ այդ ժամանակամիջոցին մեր Ազգ, Սահ-

մանադրութիւնը, զոր մեր հայրերը այնչափ խնամօք շինած և արկածներէ ազատած են: Վերականգնեալ վարչութեանց ձեռքը անոր բեկորները միայն պիտի մնան:

Կայ միջոց մը ազգային իշխանութիւնները քանդելու, առանց վտանգելու: Սահմանադրութիւնը և զոր միայն պէտք է ընտրէ փոքրամասնութիւնը կազմող ամէն ազգասէր անհատ, այն է՝ օրինաւորապէս քանդում: Այս միջոցը թէե ապահով ու պատուաւոր է, բայց այսօրուան համար ամբողջապէս իրագործելի չէ, որովհետեւ կայ ստուար մեծամասնութիւն մը, որ կարգիւէ այս քանը եւ կը սէ փոքրամասնութեան: Մի դպչիր իմ եկեղեցին, մի դպչիր իմ կրօնքին, չեղաք թող մնան մեր տղայք իրենց դպրոցական շրջանին մէջ, հեռու ազգային ու քաղաքական վէճերէ, անկէ անդին ըրէ ինչ որ կուզդես եւ այն ատեն զբեզ մտիկ կը նեմ»: Ուստի օրինաւոր միջոցը ձեռք ձգելու համար փոքրամասնութիւնը պէտք է համբերատար ըլլայ, բռանութեամբ չէ, որ մարդիկ գաղափար կը փոխեն, այլ համոզմամբ: Եթէ փոքրամասնութիւնը կազմող ազգայինք տգետ խուժան մը ըլլային, այս խօսքերը աւելորդ էին, անոնց մէջ բարձր գլուխներ կան, որք զիս շատ լաւ կը հասկնան:

Մեր գաւառական ազգայինք՝ մեծաւ մասամբ տգետ, բայց ջերմեաւանդ են և կը օնքէն զատ ուրիշ միաթարութիւն մը չունին, անոր ուժովն է, որ կը տոկան ազգատութեան և թշուառութեանց և կը պահեն ազգութիւննին, որչափ որ կրնան, համալսարաններէ չեն ելած, ոչ իսկ առաջադէմ երկիրներ ճանապարհորդած: անոնց զգայուն ջիղերը վիրաւորելով կեանքերնին խռովելը քաջագործութիւն մը չէ: Կուզեմ այդպիսիներուն ուղեղին մէջ նոր գաղափարներ մտցնել, ընկերական, յառաջդիմական գաղափարներ, այս բանին առաջին պայման՝ անոր խղճի ազատութիւնը յարգելն է, ահա այն ատեն իր քուէն քեզ կուտայ և խօսքերուդ հաւատք կը նծագէ:

Գալով դպրոցականաց մասին, փոքրամասնու-

թիւնը սխալ հաշիւ մըն է որ կնէ, որովհետեւ անոնք քռէի տէր չեն որ իր ոյժը կարենան շատցնել, որ մըշափ մխաս տղոց համար՝ երբ դասերէ դուրս՝ զանազան խնդրոց վրայ միտք յոգնեցնեն և պարապոյ ժամեր անցնեն:

Կենաց պայքարը օր ըստ օրէ ստուկանալու վրայ ըլլալով, ուսման և գիտութեան պաշարը որչափ առատ ըլլայ ուսանողին քով, այնքան ապահովութիւն կայ որ շրջանաւարտը ընկերութեան մէջ նետուած օրէն կարենայ շահիլ մրցման մէջ և օդտակար քաղաքացի մը ըլլալ, այն ատեն ահա համոզէ զինքը՝ հիմակուընէ զինքը պատրաստելը իրեն կատարեալ մնաս հասցնել է:

Օրինաւորութեան ճամբուն մէջ փոքրամասնութիւնը կրնայ պայքարիլ ուրիմն. թաղ ըլլան հրապարակախօսութիւնը: Ամէն ոք ազատ է շնորհիւ արդի կառավարութեան, յառաջ քշելու խօսքով թէ գլշով, իր գաղափարները, յարդելով միանգամայն հակառակ գաղափարները, վասն զի գաղափարաց բաղխումէն է, որ կը ծագի լոյս, իոկ մարմնական բաղխումէն՝ վրէ ժանդրութիւն կամ արիւն:

Յառաջադէմ ազգեր կը լուծեն իրենց մէջ ամենածանր խնդիր, գրչով և լեզով, օրէնքով և կարգապահութեամբ: Նմանինք անոնց: Միթէ սանձարձակ ազգ մենք, չունինք օրէնք և դաստիարակութիւն: Զգենք ուստի մէկ դի արելելեան հին գրութիւնները, ասոնք են որ հասուցած են այսօր զմեղ այս վիճակին, քայլ մը ևս առնենք հին ճամբուն մէջ և ահա կը գլորինք անդունդը: Բաւական աշխատեցանք այս երկրին համար, մեր երկրին համար, հիմա ժամանակն է որ հանդշինք և ինքզինքնիս բարեկարգենք իմաստութեամբ, իրարու դէշ աչքով չնայինք, ոգնենք իրարու և միանալով ուելցնենք մեր ոյժը և պահենք մեր արժանապատութիւնը ուրիշ ազգաց առջե:

Մեծապատիւ Տեալք.

Հօտ կարելւոյն պարզեցի աղդին ընդհանուր վիճակը, մեծամասնութիւն և փոքրամասնութիւն, երկուքն ալ իրացի փաստեր ունին, խնդիրը զիւար հասկնալու վրայ է.

ձեզ կը մնայ այդ համերաշխութիւնը և հանդարտութիւնը վերահստատել ժողովուրդին մէջ, որոյ ներկայացուցիչներն եք»:

Վարչութեանս տուած որոշումը, ինչպէս որ ըսի, սահմանադրական ըլլալով, հիմնեալ է 28-րդ և 41-րդ յօդուածներուն վրայ, ուր ի մէջ այլոց կը պարտաւորեն զինքը աղդին բարեկարգութեանը փոյթ ունենալու»:

Վարչութիւնս կը նկատէ թէ երբ եկեղեցիները բաց ըլլալու զաց ըլլան ազգայնոց արդի գրգռեալ վիճակին մէջ, ազգին բարեկարգութիւնը պիտի խանդարի»:

Գալով ազգայնոց այն ժամին՝ որք եկեղեցիները բաց ըլլալու կողմնակից ըլլալով, իրենց կամքին հակառակ տրուած որոշման չանսան, կը յիշեցնեմ աստ Սահմանադրութեան հիմնական սկզբանց երկրորդ յօդուածը, որ կըսէ. «Ազգայնոց պարտականութիւնն է ազգին ըրած տնօւրէնութեանցը սիրով հնազանդիլ»:

Ուստի ամէն հայ, որ սահմանադրական է, պարտի ընդունիլ Վարչութեանս տուած որոշումը»:

Տօք. Ա. Սեղբասեան

Համագումար ժողով պէտք է գումարուէր, գըում է «Քիւզանդիոնը» (28 սեպտմ.) եկեղեցական բարեկարգութեանց հարցով զբաղելու համար: Կլսենք, թէ առ այժմ յետաձգուած է այս խնդիրը, որովհետեւ համագումարի անդամներուն մէջ կարծիքի անհամաձայնութիւն կայ: Մէկ մասը խնդրոյն անմիջական կերպով նկատողութեան առնելու կողմն է, միւս մասն առաջարկութեանց մէջ այնպիսի կէտեք կդտնէ, որ երկար վեճաբանութեան դուռ կընար ըանալ, հետեւաբար ներկային մէջ երբ արդէն մինաբանելի մէկէ աւելի հարցեր կան, զանոնք ալ երեան հանել անյարմար կը նկատուի: Մտադրութիւն կայ այս խնդիրը նոր ըտնրուելիք կընական ժողովին նկատողութեան ենթարկել և եթէ համադումարի պէտք տեսնուի, անոնց հետ համախորհուրդ ծրագիրը պատրաստել»:

—Ռուտուսդոյի առաջնորդ ընտրուել է Տ. Գէորգ. Ճ. վարդապետ Առանեան, դաւառական ժողովի առաջին նիստի մէջ:

— Կրտական նախարարութեան միջամտութիւնը ոչ խորամ հասարակութիւնների դպրոցական գործին.

Ա. Պատրիարքն երեկ (29 սեպտ.) այցելեց Կրթական նախարարին։ Տեսակցութեան նիւթն էր։ — 1. Ընդհանուր զերպով Մէարիֆի հակողութիւնը հայ վարժարաններուն վրայ։ 2. Քրիստոնեայ ուսուանողներու այս տարի պետական վարժարանները չընդունուիլը։ 3. Ուսուանողներուն զինուորագրութեան խնդիրը։

Ա. Պատրիարքն երկարօրէն պարզեց Հայոց Պատրիարքարանին ըմբռնումը՝ ազգային վարժարաններուն մասին կառավարութեան ընդունած և մինչև հիմա գործադրուած դրութեան նկատմամբ։ Բացատքեց թէ պատրիարքարանն իր վարժարաններու դռները չեւ փակեր ոչ միայն կրթական նախարարութեան և անոր քննիչներուն, այլ և ոչ մէկ օսմանցին համար. քայց կիափաքի, որ տնօրէնները փոխանակ պատասխանառու ըլլալու նախարարութեան, ինչ որ կիանդարէ գործին օրինառորութիւնը։ Պատրիարքարանը պատասխանառու ըլլայ, և առանց Պատրիարքարանին տեղեկութեան, կրթական քննիչներ ուղղակի հրահանդ կամ գիտողութիւն չուղղեն տեսուչներուն, որովհետեւ այն ատեն մեր վարժարաններն իրենց ազգային հանդամանքէն ելլելով, մասնաւոր վարժարաններու վիճակ կստանան։

Էմբուլլահ պէջ հաւանութիւն ցոյց տուաւ այս առաջարկին, պայմանաւ որ Պատրիարքարաններն ստանձնեն պէտք եղած պատասխանատուութիւնն իշխանութեան տուջե։ Երբ այս կէտն որոշուի և վերջնականապէս վարժարանաց արտօնագիրները տրուին, այն պարագային ուսուուցական վկայականներու վաւերացման խնդիրն ալ կարգադրուած պիտի ըլլայ, թէպէտ Ա. Պատրիարքն երեկ այս խնդիրն ալ յանձնեց նախարարին ուշադրութեան, որ խոստացաւ կարգադրութիւն մ'ընել։ Ա. Պատրիարքը մասնաւորապէս յիշեց մէկ քանի նամակներ և հեռագրեր, որոնք կիմացնեն թէ երբ ուսուցիչները զինուուրութեան առնուին, անոնց կառավարած վարժարանները պիտի փակուին։ — Աշակերտաց զինուուրութեան խնդրոյն գալով, Ա. Պատրիարքն յայտնեց թէ Կեդրոնական վարժարանն Աղդին կրթական բարձրագոյն հաստատութիւնն է, հետեւաբար աշակերտները պէտք է ազատ մնան զինուուրագրութենէ, մինչև որ աւարտեն իրենց գլուխացական ընթացքը, երաւունք մը զոր կվայելեն պետական բարձրագոյն վարժարանաց ուսանողներ։ Ա. Պատրիարքին այս առարկութիւնն արդարացի գտաւ նախարարը, որուն կարծիքն ալ այն է, թէ քանի որ այս գլուխացական խնդիրն իր վերջնական լուծումը չէ գտած, ընակա-

նաբար այս կարդի դիմումները մինչև հիմա չեն կըցած եւք
մ'ունենալ:

Գալով հայ աշակերտնեցուն պետական վարժարաններն
ընդունուելու պարագային, նախարարը բացաւընկը թէ ո և է
աղդի պատկանող ուսուանողի համար խնդիր չունի կառավար-
ութիւնը, կրաւէ որ մուտքի քննութիւնը արյ և պահան-
ջուած պայմանները լրացնէտ Սակայն, ըստ, բոլոր վարժա-
րաններուն մէջ անցեալ տարիի այնքան ուսուանող ընդունուե-
ցաւ որ այս տարի նորերու տեղ չէ մնացած և ամէն վարժա-
րան պահանջուած թիւէն աւելի ուսուանող ունի: Աւստի պէտք
չէ որ գժդոհութիւն պատճառէ այս պարագան:

Ս. Պատրիարքն իր այս տեսակցութեան արդեւնքին վրայ
Խառն Ժողովին պէտք եղած տեղեկութիւնն հաղորդելէ յետոյ,
շատ կարևոր է որ այս շաբթու իսկ սկսի այս հիման վրայ
պէտք եղած բանակցութեանց, և վերջնական ելք մ'ունենայ
տարիներէ և վեր առկաթ մնացած այս խնդիրը, որուն համար
կտութեն հիմա մասնաւորապէտ բարձրագոյն կարդի ուսուանող-
ներն և գիւղական ուսուցիչները՝ զինուորադրութեան հըա-
ւերուելով: Խնդիրն առաւել քան երբէք կարեորութիւն սահ-
ցած է հիմա:

* * * Կրթական նախարարութիւնը սա շըջաբերականը ուղ-
ղեց կրթական վարչութեանց:

«Բոլոր վարժարաններուն վրայ, ինչպէս յայտնի է, կա-
ռավարութիւնն քննութեան իրաւունք մ'ունի և բացուոչ
տրամադրութիւն մ' ալ կայ թէ ոչ-իսլամ հասարակութեանց
վարչութեանը տակ գտնուող վարժարանները կառավարու-
թեան քննութեանը ենթակայ են: Թէև կառավարութիւնը
կատարելապէտ կյարգէ տրուած որոշմանց տրամադրութիւն-
ները, սակայն ոչ-իսլամ հասարակութեանց պատկանող մէկ
քանի վարժարաններու անօրէններուն և ուսուցիչներուն նկատ-
մամբ կըթական քննիչներուն կողմէ պահանջուած տեղեկու-
թիւնները չեն հաղորդուիր և կըսուի թէ այդ մասին պէտք է
դիմել նոյն վարժարաններուն ենթակայ եղած հոգեսոր պետե-
րուն: Այս պարագաները տեղեկադրած են կրթական քննիչ-
ները: Վարժարանաց մասին կատարուող քննութեան հարցը
բազմակողմանի է, մանաւանդ վարժարանի շէնքին առողջա-
պահանկան վիճակին, դասագիրքերուն, տետրակներուն, ուսու-
ցիչներու վկայականին և աշակերտաց թիւին նկատմամբ: Կը-
թական քննիչներու կողմէ այս մասին պահանջուելիք տեղե-
կութեանց և գրութեանց տրուիլը պարտաւորիչ է երբեւ ան-
վիճելի հետեւանք քննութեան իրաւունքին: Օրէնքը կհրամայէ

կառավարութեան հրամաններուն անսաստողներու յատուկ տրամադրութեանց ենթարկել այն տնօրիններն և ուսուցիչներն որք չեն տար պահանջուած տեղեկութիւնները։ Հետեաբար ծանուցուած է նահանգաց կրթական քննիչներուն՝ օրէնքին տրամադրութեանց ենթարկել քննութեան գործը գժուաբացնող տնօրիններն և ուսուցիչները։ Գատական ու կրօնական գործոց նախարարութեան ալ գրուեցաւ՝ ծանուցանել պէտք եղած տեղերը որ կրթական քննիչներու գործին կանոնաւորութիւնն արդիւող արարքներէ զգուշացուի»։

— Պոլսոյ բարդային վարժարանների վիճակացոյցը.

—Պոլսոյ թաղային վարժարաններու վիճակացոյցի պատրաստութեան գործն ընդհատուած էր։ Այս անգամ Ուսումն. Խորհուրդը վիճակացոյց մը պատրաստած է որուն մէջ կերպին Պոլսոյ 44 ազգ։ Վարժարաններու 1910 Յունիո 1-ի վիճակը, իր ամէն մանրամասնութիւններով։ Այս կրթական հաստատութեանց մէջ կան 3,437 մանչ և 3,079 աղջիկ ուսանող։ Զրիավարժներու թիւն է 2,058։ Ուսուցիչ 166, ուսուցչուհի 153, գումար 319։ Ամսական ընդհանուր ծախըն է 96,878 զրուց, որուն 82,332 զրուցն ուսուցչաց թոշակ է։ Այս 44 վարժարանաց ամսական հասոյթն է 100,518 զրուց։ Եկեղեցւոյ սընտուկներէ յատկացեալ է 58,439 զրուց, թոշակներէն 31,173 զրուց, գանձանակէ և զանազան նուերներէ 10,809 զրուց։ Այս վարժարաններն ընդհանրապէս տարրական նախակրթարանի Տարրական և Միջին դասընթացքներն ունին, իսկ Բարձրագոյն դասընթացք հազիւ մէկ կամ երկու վարժարաններ։ Ուսումն. Խորհուրդը լաւ կարդազութիւն մ' ըրած է շարունակելով այս վիճակացոյցներու պատրաստութիւնը։ յաջորդ տարիներ ալ պէտք է անընդհատ շարունակուին և վիճակագրական տեղեկութիւններու ճշտութեան պէտք է մեծ ուշադրութիւն ընծայուի։

Խառն ժողովի որոշումները

—Խառն ժողովն գումարուեցաւ երէկ (ոեպտմ. 20) Դաշտիոյ Խորհրդարանին մէջ նախադահութեամբ Ս. Պատրիարք հօր և զրաղեցաւ հետեւեալ խնդիրներով։ —Էջմիածնի Վեհարանին գեւանապետ Տ. Բագարատ վրդ., հեռագրած էր եպիսկոպոսական ձեռնադրութիւն ստացած տասը վարդապետներուն անունները։ Ժողովը կարդաց նոյն հեռագրին և արձանագրեց։ — Խօֆիայի Եկեղեցւոյ թաղ։ Խորհուրդը գրով մը տեղեկութիւն-

ներ տուած էր Պուլկար կառավարութեան կողմէ Ա. Ռոտուածածնայ եկեղեցւոյ առաջադրուած գնման առթիւ կատարուած դործողութիւններու մասին և հրահանդ կխնդրէր: Ժողովը կարդաց նոյն գիրը և լսեց միանդամայն անցեալ եօթնեկին գեսպանատան առ թարգմանին կողմէ տեղի ունեցած յայտաբարութիւնն օրով ապահովուած էր աւելի հոյակապ եկեղեցւոյ ու գպրոցի մը կառուցումը և որոշեց հրահանդ տալ Թաղ. Խորհրդոյ: — Հանգուցեալ Թաշճեան Սարգիս էֆ-ի ժառանգորդները գրով մը դիմում ըրած էին իրենց ժախրով և սեփական մէկ գետնին վրայ կառուցանելի վարժարանին նկատմամբ: Այս մասին Թաղ. Խորհրդէն ոպասուած պատասխանը տակաւին հասած չըլլալով, յանձնուեցաւ ժողովական Տ. Վահան քհնյ Խոյեանի փութացնել տալ զայն: — Ռոտոսողոյի առաջն փոխանորդը գրով մը կծանուցան էր թէ Վիճակին տռաջնորդի ընտրութիւնը կատարուած և Տ. Գէորգ Ճ վ. Առանեան առաջնորդ ընտրուած է: Ժողովը որոշեց հեռագորել Տ. Գէորգ Ճ. Վ. ի փութով գալ Պոլիս: Պատրիարք Հայրը ծանոյց թէ երեկ այցելած է Հանքային Կրթութեան նախարարին և տեղեկութիւններ տուաւ ազգ: վարժարաններու արտօնագրի և յարակից խնդիրներու մասին ունեցած բանակցութեանց նկատմամբ: Այս առթիւ ժողովը նկատողութեան առաւ նաև Ռոտում: Խորհրդոյ կողմէ այս խնդիրներուն նկատմամբ մատուցուած մէկ ընդարձակ տեղեկագիրն և խնդրոյն կարեսը ութեան ու ստիպութեան առջև որոշեց յառաջիկայ ուրբաթ օր բացառաբար Խառն ժողով գումարել և զբաղիլ այս խնդրով: — Մայքաբաղաքիս քահանաները հաւաքական հանրագորով մը գետողութիւններ ըրած էին նշանախօսութեանց և պատկադրամներու գանձումը Պատրիարքարանի կողմէ տեղի չունենալուն համար: Ըստ որում նախորդ որոշմամբ կըօն: Ժողովին յանձնաբարուած էր ոակացոյց մը պատրաստել այդ տուրքերու մասին և ներկայացնել, ժողովն յանձնեց կըօն: Ժողովին նոյն հանրագիրը, փութացնելու համար նոյն սակացոյցին պատրաստութիւնը:

Գաւառ.

Ստացուած է Տարօնի ազգային գաւառական վարչութեան 1909 թուի մանրամասն տեղեկագիրը որից երեսում է որ:

Մշոյ դաշտի մէջ 90 լից աւելի հայաբնակ գիւղեր կան 4000 տներով, բայց 20 ընտանիք չկայ, որ սովորական լուսամուտներով օժտուած ունեակ ունենայ: Հարիւրաւոր ոչխարներ, տասնեակ գոմէշներ ունեցողներն անդամ ապրում են գետ-

նամիոր աներսւմ՝ շատ հազուագիւտ են սեղան, աթռու, ափոէ, պատառաքաղ. չեն զդում ճերմակեղէնի ու մաքրութեան պէտքն ու կարիքը:

Նիւրերին ընկունում են գոմերին կից օդաներում, որոնք տաքանում են գոմէշների շնչառութեան և արտաթորութեան գոլորշիներով:

Երկրի յետամնացութեան պատճառը, անշուշտ, ռունակալութեան ժամանակով օրէնքի բացակայութիւնն էր: Թո՛ղ գեղարուեսաը, մինչև անդամ չեն զարգացած հասարակ արհեստները—պարտիզանութիւնն, այդեգործութիւնն ան: Բարեարդդաբար Օսմանեան սահմանադրութիւնից յետոյ յետամնացու քայքայուած երկրի մէջ նկատում է ձկտումն բարեփոխել կեանքի բոլոր կողմերը:

Թէև տաճկահայոց Սահմանադրութեամբ ուսումն ընդհանուր է, բայց այդ ոկզրունքը միայն մեռած տառ է մնացել պետական բռնակալ և նեղսիրտ կառափարութեան պատճառով:

Տարօնի կրթական գործը լայն հիմքերի վերայ է գրուել 1909 թուին սրբազան առաջնորդի և հասարակական գործիչների ջանքով:

Հնարաւոր է եղել գպրոցներ բանալ, որքան կարելի է շատ, և որովհետեւ շինութիւններ չկային և չկան, հարկ է եղել գոմերի օդաները, մարագները և նման տեղերը վերածել գպրոցի և այդ տեղերում մանուկներին սովորեցնել: Գործին խոչնդուսն են եղել գիւղերում ազգեցիկ մարդեկ, մանաւանդ նրանք, որոնք աշակերտող զաւակ չեն ունեցել. և խոչնդուսն են գառնում՝ որպէս զի զերծ մնան ընդհանուր կրթութեան պարտաւորական տուրքից:

Կրթական գործը ցանկալի յաջողութեամբ առաջ չէ գնում, որովհետեւ յարմար շինութիւններ բացարձակապէս չըկան, ժողովուրդը բոլորովին աղքատ է, գրեթէ անհնարին է փոքր և շատէ գործին գիտակ ուսուցիչներ գտնելը. ուսումնական պիտոյք դժուարին է ձեռք բերել:

Նիւթականի սղութեան պատճառով հարկ է եղել տեղական ուժերից կազմել ուսուցչական խումբ, գրանք ուսած լինելով վանական գպրոցում՝ ըոլորովին անտեղեակ էին ընդհանուր պատմութեան, աշխարհագրութեան և նման առարկաների. կրօնական գիտելիքներն էլ առանց համակարգութեան էին ուսել. բայց, և պատիւ այդ ուսուցիչների, պէտք է խոստովանել, որ նրանք ջանք չեն ինայտում թերութիւնները լրացնել

կարգալով, աւելի զարդացածներին լսելով և նոր պայմաններին յարմարուելով:

Անհնարին էր դրսից, միջնակարգ դպրոցի կըթութեամբ ուսուցիչ ուսուցչուհի հրաւիրել, որովհետև այդպիսիները որքան և ժողովրդին ժառայելու տենչով տոգորուած լինէին այնուամենայնիւ ամսական գոնէ 2—3 ոսկի (մօտ 18—26 ռ.) ռոճիկ պէտք է ստանային կեանքի, թէև շատ համեստ, յարմարութիւններ ստեղծելու, որ այս խաւար երկրում եռապատիկ թանի էր նստելու, իսկ հնարաւոր էր տալ ամսական մինչև $1-1\frac{1}{2}$ ոսկի, առ առաւելն 2-3 $\frac{1}{2}$ ոսկի, իսկ օգնական տեսուններ ու ընդհանուր տեսուչը առել են ամսական 3 ական և 4 օսմ. ոսկի:

Աւսուցիչների ամառնային ռոճիկները չեն վճարուած, այլ միայն պարապած օրերի, որ տարուայ մէջ հաշուած է միջին թուով 200 օր։ Դրսից եկած ուսուցիչներին վճարուել է մի մի ոսկի ճանապարհածախք։ Սկզբում դպրոցական գործի ծախք սահմանուել է 1500 ոսկի, բայց յետոյ կրնատուել է մինչև 1200 ռ. և այդ գումարով հարիւր ուսուցչի բաւարարութիւնն տալը հնարաւոր է եղել, ժողովրդի հիւրասիրութեամբ։ Պայմանի համեմատ ուսուցիչները իրանց ռոճիկով պէտք է հոգային իրանց ուտելիեր բայց ուսուցիչներից շատերը իրանց գըրպանից շատ քիչ ծախք են արել, փոխարէնը աւելի պարտաճանաչ ընթացքով վարձատրելով իրանց հիւրասիրողներին։

Եղած դպրոցները առաջ եղել խալի ֆայական, մտնկավարժական գաստիարակիչ միջոցը՝ ֆալախան, դասագրքերը՝ քերական, սաղմոս, որ դեռ գործադրում է սահմանակից գաւառներում։ Գասագրքեր չկային։ ամէն մի աշակերտ իւր ուրոյն գերքն ունէր։ չկային գրիչ, թուղթ և այլ օֆանդակիչ պիտոյքներ։ Քարետախտակի կաւիճի մասին գաղափար չէ եղել։ 1909 թուին տեսուչութեան ջանքն եղել է դպրոցները հնար եղածին չափ, մանկավարժական պահանջին յարմարացնելը, ձեռք բերելով դպրոցական անհրաժեշտ պէտքերը և հոկելով, որ անպատճաստ ուսուցիչները պատրաստուեն և ուսուցանեն արդի մանկավարժական պահանջներին համեմատ, որքան հնար է։ Ուսումնական պարագաներ, որքան և տեղական ուժերով կոշտ կոպիտ պատրաստուած՝ ոչ միայն աշակերտների, այլ եւ ուսուցիչներից ոմանց համար ևս բոլորովին նորութիւն էին։

Տարօնի 78 դպրոցների 3000-ից աւելի աշակերտների համար ձեռք է բերուած 305 ոսկու գասագրք և դրենական պիտոյք։

Վիճակագրական տեղեկութիւնները առակերտների վերաբերութեամբ նետեւեալ պատկերն են ներկայացնում.

	1907 8	1908 9 թ.
1. Քաղաքի շրջան	194+0	283+111
2. Խասդիւղի	125+0	223+88
3. Զիարէթի	82+0	206×119
4. Աւրանի	98+0	174+71
5. Դղթւ-Աղաջի	115+0	219+59
6. Ցրօնքի	150+28	419+200
7. Արտօնքի	65+0	291+130
8. Ալիկլպոնի	48+0	272+89
9. Սառնոյ	110+9	232+9
ընդ ամենայն	987+37	2319+876
	1024	3195

Մինչև վերջին ժամանակները, աղջիկներ միայն քաղաքումն էին սովորում, գիւղերում՝ բնաւ։

Դպրոցների տեսչութիւնը բաց ի մատադ սերնդի կրթութեան համար հոգալուց, ձեռնամուխ է եղել ժողովրդի տնտեսականին էլ, ըաժանել է բարեակի, թութիւ և ծխախոտի սերմեր։ բամբակը արդիւնք չէ տուել, պատճառ համարւում է սերմի հին լինելը։ Թութիւ տունկերը լաւ են, ծխախոտինը (Սամոնի սերմ) խոստմնալից։ Մտադրութիւն կայ՝ դպրոցների մօտ փորձնական պարտէզներ հաստատել և պտղատուծառերի անկարաններ առաջացել, ժողովրդին աղնւացրած ծառատունկեր մատակարարելու համար։

Ուշ է գարձնուած մեղուաբուծութեան վերայ էլ։

Հոգեսոր վիճակը Տարօնում շատ անմիտթար է. եկեղեցիները փլուած, հովելները տգէտ և անպատճառ։

Ընդհանուր կրթութիւնը նախատեսուած է Ազգային Սահմանագրութեան մէջ։ Ընդհանուր տուրք գանձելու համար, բացի յորդորներից՝ ուրիշ միջոց չէ ցոյց տրուած, իսկ յորդորները շատ անգամ անզօր են։

Մերժինի հայ հռովմէականների դարձը.

— Ի վեցանգեսնը հազորդում է, որ Մերտինի հայ հռովմէականները դժողոհ իրանց առաջնորդից, դիմել են Տիգրանակերտի հայոց առաջնորդարանին հայ եկեղեցին վերադառնալու համար։ Տիգրանակերտի առաջնորդը այդ դիմումը գըրգութեան հետեւանք համարելով, յորդորել է իրանց եկեղեւ

ցում մնալ, սակայն նրանք այժմ՝ դիմել են Պատրիարքարան յայտնելով, որ իրանք վերադառնում են դէպի հայ մայրենի եկեղեցին և քահանաներ են խնդրում հովուելու իրանց:

ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻ

«Բիւզ.» գլումէ

— ԲԵՇԹԱՅԷՆ ՀՈԼԹ 31 թուով կհեռադրեն թէ Հունգարիոյ կաթոլիկ հայերը պատուիրակութիւն մը զրկեր են կրթական նախարարին, խնդրելով որ Հունգարիոյ մէջ եպիսկոպոսական աթոռ մը հաստատուի: Կրթական նախարարն ընդունելով այս պատուիրակութիւնը, թէեւ այս խնդրանքին հաւանութիւն յայտներ է, բայց ըսեր է թէ վերջնական որոշում մը տալը՝ Պապին հաւանութենէն կախում ունի: Հունգարիոյ հայերը վերջին ժայր ըարեացակամ զդացումներ կտածեն մաճառներու հանդէպա ցարդ չորս հայեր իրե նախարար անդամակցած են Հունգարիոյ դահլիճին: Հայերը կիափաքին եղեր իրենց եկեղեցին մէջ Հունգարերէն լեզուով կատարել արարողութիւնները:

— Եթէ եկեղեցական արարողութիւնները հայերերէն պէտք է չկատարունն, եպիսկոպոսը հայ է եղել թէ օտար տարբերութիւնը մեծ լինելու չէ:

ԱՌԻՍ ՊՐԱԽՈՍ. ԵԿԵՂԵՑԻ

— Դաւանափոխութիւնն պրաւուաւերի միջեւ: Պաշտօնական տեղեկութիւններից երեսում է, որ կրօնի ազատութեան հրովարտակի հրատարակուելու օրից մինչև 1910 թ. յուլիսի 1-ը պրաւուաւ գաւանութիւնից կաթոլիկութեան են անցել 233,000 մարդ, որից 168,000-ը Լեհաստանում և 65,000-ը՝ արևմտեան երկրում: Այդ թուի մէջ մտցուած են նաև կաթոլիկութիւն ընդունող միարարականները (ունիատներ-պապական պրաւուաւ): Այդ ժամանակուայ ընթացքում բողոքականութիւն են ընդունել 14,500 հոգի, որից 12,000-ը՝ Մերձբալտեան նահանգներում: Մահմեդականութիւն են ընդունել 50,000 մարդ: Բացի դրանից 4000 հոգի ընդունել են հրէութիւն, 34000 հոգի բուդդայականութիւն և 150,000 հոգի վերադարձել են կռապաշտութեան:

Արք. ՎԵՍՏ.-Ը (№ 41) առնելով Հոգածութեան: